



Ա Ր Ա Ր Ա Տ

ԹԻԻԳ. — ՇՐՋԱՆ ԺԳ.

1881

ՏԱՐԻ ԺԳ. ԱՊՐԻԼ 30.

ԱՄՈՒՍՆՈՒԹԻԻՆ.

Սրբազան Պօղոս Առաքեալը Եկեղեցւոյ այս սուրբ խորհուրդը
ձէ է անուանում. « Խորհուրդս այս ձէ է » :

Մեծ է սրգարեւ, որովհետեւ սա իւր մէջ պարունակում է
այն անգրանիկ օրհնութիւնը, որով օրհնեց Աստուած մարդ-
կութեան նախածնող Եղեմական զոյգ ընտանիքին. որով-
հետեւ բովանդակում է իւր մէջ այն երջանկութիւնը, որով հա-
ճեցաւ Աստուած երջանկացնել մարդկութիւնը. որովհետեւ
Աստուծոյ նախասահման նպատակի համեմատ ծառայում է
մարդկան աճելութեանը, եւ մանաւանդ մեծ է նորա համար,
որ այս սուրբ խորհրդով զուգաւորուածները կրում են Փրկչի՝
Ս. Եկեղեցւոյ հետ միաւորութեան նմանութիւնը, որ գերազանց
շնորհ է քրիստոնէի համար: « Խորհուրդս այս ձէ է » : ասում է
Առաքեալը, « Բայց էս ասե՛մ ի Գրիստոս և յեկեղեցի » :

Բայց անհրաժեշտ է նկատել եւ այս, որ որչափ մեծ է այս
ամուսնութեան խորհուրդը, նոյնչափ եւս ձէ և հարեւար են սորա
շնորհը վայելել ցանկացող քրիստոնէի պարսպանութիւնները,
որոց սրբութեամբ կատարողները միայն կատանան յիշեալ Աս-
տուածապարգեւ օրհնութիւնը, երջանկութիւնն ու սրբարար
շնորհը:

« Ա՛րք սերեցէ՛ք զհամայն յեր, որպէս և Քրիստոս սերեաց զԵկեղեցի և զանչն իւր հարմեաց լնան նորա: » Ահա՛ Քրիստոսն է՛ր զէպի իւր կինը ունեցած գլխաւոր պարտաւորութիւնը սերն է. այս անձնազօհ սիրոյ պայմանոյ պէտքէ քրիստոսեայն վճռէ: Ընդունել այս աստուածասահման զուգաւորութեան Եկեղեցւոյ սուրբ խորհուրդը, ինչպէս երկնաւոր Փետայ — Յիսուսը ընդունեց իւր հարսի — Եկեղեցւոյ հետ միաւորութիւնը եւ արդիւնաւորեց գործով: Այն քրիստոսեայն, որ արագքոյ այս պայմանի այլապէս խորհուրդս — Ինչպէս հանգամանքներէն և Վերջնէն շարժումով շահանքով — պայմաններով կրնաւ ընդունի այս սուրբ խորհուրդը, նա կատարեալ սրբապիղծ է:

Իսկ ինչի՞ մէջ պէտքէ արտայայտուի մարդոյ սէրը զէպի իւր կինը. — անկասկած նորա հեղ և շնորհ կենցաղաւորութեան մէջ: Մարդը քաջ համոզուած լինելով, որ իւր կինը իրան «սրբ» է զի սրբ, այլ հասարակ ընկեր, զուգընթաց ուղեկից կեանքի ամեն քաղցր ու դառն հանգամանքներէ մէջ, պարտական է իւր ընտանեկան եւ հասարակական կեանքի մէջ յարգել իւր կնոջ իրաւունքները, հաւասար իւր անձին հոգով եւ նորա բարոյական եւ մարմնական պիտոյքները, զգուշանալ նորա դիւրաբէկ սիրտը դառնացնելուց եւ սէրը իրանից պաշտպանելուց:

Այս այսպէս լինելուց յետոյ բոլորովին աններելի յանցանք է քրիստոսեայ մարդկանց՝ Իսրայէլ և վայրենի վարմունք ունենալ իւրեանց կանանց հետ, որոց Աստուծոյ սեղանի եւ քահանայի առաջ ուխտել են սիրել, սիրել այնպէս: Ինչպէս Փրկիչը սիրեց իւր Ս. Եկեղեցւոյն. այո, աստուածը ընդ գէժ ուխտադանցութիւն է մարդկանց կողմից վայրենաբար վերաբերվիլ զէպի իւրեանց կանայքը, որոց հոգատար, հովանաւոր եւ կեանքի երկտորդ պահպան հրեշտակ լինել ուխտեցին Աստուծոյ առաջ, աններելի յանցանք է: այո, մարդկանց կողմից դրժել այդ ուխտին եւ ընդհանրապէս նոցա անողորմելի հարստահարիչը լինել: « Ա՛րք սերեցէ՛ք զհամայն յեր, որպէս և Քրիստոս սերեաց զԵկեղեցի »:

« Կանայք իւրեանց արանց հնազանդ լինել, որպէս և Տէառն, զի այս է գլխաւոր կնոջ, որպէս և Քրիստոս գլխաւոր է Եկեղեցւոյ . . . Որպէս Եկեղեցի հնազանդ լինի Քրիստոսի, նոյնպէս և կանայք իւրեանց արանց յանձնուցի: »

Ահա եւ կանանց փոխադարձ պարտաւորութիւնը գէպի իւրեանց մարդիկը, «ամէն քանի մէջ հնազանդ լինել մարդկանց»։ Ընտանեկան կատարեալ բազմաւորութիւնը, երկնային սէրն ու խաղաղութիւնը, սոցա հետ միասին եւ Աստուծոյ օրհնութիւնն ու յաջողութիւնը ընտանեկան ամեն գործերի մէջ, կայանումէ կանանց գէպի իւրեանց մարդիկը ունեցած հնազանդութեան մէջ, հնազանդութեան, որ բղխած պէտքէ լինի ոչ ստրկական ջած սրտից՝ սկիւմայ, այլ իւր պարտուց քաջ գիտակից եւ վեհանձն սրտից, ոչ տհաճութեամբ, այլ մեծ յօժարութեամբ եւ ուրախութեամբ։

Այս ամուսնական փոխադարձ պարտաւորութիւնները կատարելու գլխաւոր եւ ապահով միջոցներից առաջինն է՝ երկու ամուսինների քաղցր եւ ներգրամիտ զիջողութեամբ վերաբերվիլը միմեանց ընդ եւ պակասաւոր կողմերէն. այս փոխադարձ զիջողութիւնը նայն իսկ սկզբից առաջը կառու այն անբաւականութիւնների եւ հակառակութիւնների, որոնք ծագումն շատ անգամ ամենաչնչին առիթներից եւ որոնցից, կարեւր ասել, ապատ չէ ոչ մի ընտանիք. իսկ երկրորդ միջոցն է փոխադարձ հասարակութիւնը։ Աստուծոյ առաջ միմեանց տուած փոխադարձ հաւատարմութեան ուխտի մէջ հաստատուն լինել մինչեւ ցմահ. ահա այն գլխաւոր պայմանը, որ պահանջումէ ընտանիքի կատարեալ բազմաւորութիւնը։ Արպիսի եւ սրբան սոսկայի յանցանքներ են գործուել եւ գործուումն ամուսնական անհաւատարմութեան եւ խառնազնացութեան պատճառով. սրբան մարդիկ կորչումն անհաւատարիմ կնոջ ձեռքով. սրբան՝ իւրեանց ուխտին հաւատարիմ եւ աստուածախախտ կանայք հեծում եւ կորչումն անառակ մարդկանց անողորմ հարուածների տակ. քանի՜ քանի՜ ընտանիք լացով եւ հառաչանքով գերեզման է իջուցել դա, եւ սրբան հարուստ ահալների վերջին աստիճանի աղքատութեան է հասուցել, քանի՜ հազարաւոր մանուկներ անբարոյական եւ հրեշման ծնողաց վատ ազդեցութեան տակ վաչցել մեռել են բարոյապէս եւ նոյն անբարոյականութիւնը ածանցել իւրեանց անբուժողների մէջ. եւ մի՞թէ այս ամուսնական անհաւատարմութեան պախարակելի հետեւանքներից մինը չէ ամուսինների միմեանցից բաժան-

ւիլը՝ ամուսինների, որոնք ցմահ անբաժան ընկերակցութիւն էին ուխտել Աստուծոյ. քանզեւ, բաժանել Աստուծոյ օրհնութեամբ ամուսնական միաւորութիւնը՝ այդպիսի ամուսինների կողմից նշանակումէ կամովին արատուորել իւրեանց անունները, նշանակումէ մեղանչել Աւետարանի ճշմարտութեան սկզբունքների եւ Ս. Եկեղեցւոյ Հիմնադիր եւ օրհնագիր Յիսուսի դէմ, որ ամուսինների բաժանման ապօրինաւորութիւնը ցոյց տալով՝ պատուիրեց « Չոր Աստուած չստացի, մարդ մի մեկնեացեալ եւ ոչ այսչափ միայն, այլ այդպիսի օրինազանցներին դատապարտութեան վճիռ կարգաց ասելով, « Որ յարյալէ զին իւր ասանց բանի՞ պանկոսելան, նա որայ նմայ շնալ. եւ որ յարյալէ ալն ասանս, շնայ » :

Ընտանիքը, որի մէջ թագաւորումէ ամուսնական փոխադարձ սէրն ու հաւատարմութիւնը, երջանկութեան եղբմ է, որ ընծայումէ մարդկութեան պիտանի եւ Աստուծոյ հաճոյական բարեկիրթ զաւակներ: Մշտնջենաւորապէս ապահովուած է այն ազգի գոյութիւնը, որը բազկացած է այսպիսի ընտանիքներից: Սորանցից են բղխում մաքուր ազգի յառաջադիմութիւնն ու հարստութիւնը: Բայց այդպիսի ընտանիքներ ունենալու համար անհրաժեշտ է երկսեռ երիտասարդութիւնը, որ պատրաստուած է լինել նոր սերնդեան հայրեր ու մայրեր, կրթել, դաստիարակել ամուսնական փոխադարձ սիրոյ եւ հաւատարմութեան մէջ, որ կարողանան գնահատել, խնամել իւրեանց կեանքը, զարգարել դորան մարմնական եւ բարոյական բարեմասնութիւններով, յարգել իւրեանց մարդկութեան բարձր պատիւը. որ կարողանան ամենայն սրբութեամբ պաշտել ողջախոհութիւնն ու սրբութիւնը եւ այնպէս գովելի նախահոգութեամբ պատրաստուել սուրբ ամուսնութեան մէջ եւ քաղհասարակ խորհուրդը ընդունելու. այո, նոցա մարմնական եւ բարոյական կրթութիւնից կախումն ունի ապագայ սերունդների մարմնական եւ բարոյական կրթութիւնը:

Ս. Վարդապետ.